

չումին: Իրենց կեանքը մեղքէ հեռու մնալու կրաւորական ջանքը չէ. անոնք Աստուծոյ կամքը կատարել կը փրկու- ոնեն:

Քրիստոնէական կեանքը աշ- խարհէն փախուստ տալը չէ անապա- տի մը մէջ պահուրտելու համար, այլ Աստուծոյ տուած քանգարները գործա- ծելը եւ շահով իրեն դարձնելը:

Արքայութեան գաւակներուն համար աղօթքը, ծոմը եւ ողորմու- րիւնը ոչ թէ հարկադրանք մըն են վերէն, այլ անհրաժեշտութիւն մը՝ ներսէն, «ողովհետեւ Աստուծոյ Ար- քայութիւնը մեր մէջ է»: **Ղուկ. Ժէ 21**

Մարդոց հաւաքականութիւնը՝ ազգը, ինչպէս եւ անհատը իր կոչումը ունի Աստուծմէ: Հայը պիտի չտոկար իրեն բաժին ինկած չարչարաններուն, եթէ չսիրէր Տէրը ու չսիրէր բարեկամը՝ իր անձին պէս: Քանզի Յիսուս կ'ըսէ. «Դուք էք երկրի աղը: Եթէ աղը իր համը կորսնցնէ, ինք ինչո՞վ պիտի ազուի: Անկէ յետոյ բանի մը չի գար, միայն թէ դուրս ձգուելու եւ մարդոց ոտով կոխկատուելու»: **Մտք. Ե 13**

Սիրելի հաւատացեալ ժողո- վուրդ: Հարկ է որ արբննայ մեր ցեղը եւ մասաւորին նման դառնայ Տէրոջը: Մտիկ ընենք Յիսուսին, որ կ'ըսէ. «դուք էք երկրի աղը ու աշխարհի լոյս»: Քննենք մեր անձերը. անկե՞ղծ ենք մեր երկնաւոր Հօրը հետ, թէ՞ մեր նախնեաց հաւատով միայն կ'ուզենք արդարանալ:

Տէրը շուտով պիտի գայ: Քանի դեռ ուշ չէ, ըսենք. Տէր, ներէ ինձի, մեղաւորիս եւ արդարացնելով արժա- նացուր գոհութեամբ փառաւորել չայ- րը, Որդին եւ Սուրբ Հոգին այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

**Տ. ԶԱՔԱՐԻԱ ՔԷՆՅ. ՍԱՐԻՐԷԿԵԱՆ**

### ԱՌԱՇ

Մի անգամ Տիգրան կրտսերը մտնում է Արամազդ աստուծոյ մեհեանը, մի րուռ ոսկի լցնում է տանարի կենտրոնում դրուած հսկայ սափորի մէջ, ապա մօտենում արեւելեան պատի նեղքին:

- Աստուծոյ պատգամախօսն իր տե- ղո՞ւմ է,- հարցնում է արքայազնը:

- Այո՛,- լսում է պատասխանը:

- Դու տեսա՞ր, թէ ես ինչ նուիրեցի հայոց ամենամեծ աստուծոյ տանարին:

- Ի հարկէ, տեսայ,- պատասխանում է պատգամախօսը,- տասներկու ոսկե- դրամ գցեցիր սափորի մէջ:

- Ճիշտ է, բայց ինչպէ՞ս իմացար, որ իմ րուսն մէջ տասներկու ոսկի կար:

- Կռահեցի դրամների գրկագցից:

- Դու կարո՞ղ ես այդպիսի նշգրիտ պատասխաններ տալ նաեւ իմ միւս հարցումներին:

- Ի հարկէ:

- Արամազդ աստուածը մեղադրո՞ւմ է ինձ թագաւոր դառնալու իմ փափաքի համար:

- Լերան կատարը ելնողը պէտք է ոտքը լանջերին դնի:

- Բայց մի՞թէ ես չեմ դնում:

- Դու հասել ես լանջի կէտին եւ հիմա ուզում ես ուստիւնով ելնել կատարի վրայ:

- Ի՞նչ է, նանապարիը պիտի շարունակէի համաչա՞փ քայլերով:

- Այո՛:

- Համաչափութիւնն ինձ դուր չի գալիս, ես նախընտրում եմ ուստիւնը:

- Բայց ուստիւնը կարող է մարդուն անդունդ գցել եւ ոչ թէ կատար հասցնել:

**Հայկ Խաչատրեան, Արքայապատում, Երեւան 1996, էջ 63-64:**